

ՏՈՒԲԹԻ . ՎԱՀՐԱՄ Յ . ԹՈՐԴՈՄԵԱՆ

Յ Ո Ւ Շ Ա Տ Ե Տ Ր Ե Ս

Ե.

Ա. Ահարոնեան երկրորդ անգամ կ. Պոլիս գալուն, հազիւ ինը օր կրցաւ մնալ, ու մեկնեցաւ դէպի Ֆրանսա, թէ ոչ՝ ինքը՝ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչի իր հանդամանքովը, եւ իրեւ նախագահ Հայկական Պատվիրակութեան (որ պիտի մասնակցէր Խաղաղութեան Վեհաժողովին), կարող կ'ըլլար՝ Ղարաբաղի Հայութեան կեանքին սպառնացող վտանգներուն գէմ, զեսպանական մարմիններու աղղեցութեամբ, աւելի գրական-ապահովութիւն ձեռք բերել, ինչպէս 1918-ին, երբ Զամալեան, Բարաղանեանէ (Լէօ) շատ առաջ՝ Ղարաբաղի հայ բնակչութեան մասին կը հնչեցնէր ահազանդ, Ահարոնեան նախագահին ուղղած իր այն հեռագրովը, զոր նոյնութեամբ ներկայացուցի արդէն:

Բայց որովհեաեւ Լէօի նամակը Ահարոնեանի կ. Պոլիսը թողնելէն երեքուկս ամիս վերջն էր՝ որ իմ ձեռքս կը հասնէր, ուստի սպառականութիւն ինձ համարեցի անոր մէկ օրինակը անմիջապէս յղել Փարիզ:

Թէպէտեւ խոր աղղւած էինք մենք Լէօի տխրազգեցիկ գրութենէն, այնու ամենայնիւ՝ չկասեցանք ու անայլայլ պահեցինք նորածին Հայաստանի օգտակար ըլլալու մեր ընթացին իդան ու եռանդը, որ Ահարոնեանի ինհօրեայ ներկայութեամբը աւելի մեծ թափ ու ողեւորութիւն ստացած :

Ինչպէս նախապէս նշանակած եմ, Պ. Ահարոնեանի Հայաստանէն կ. Պոլիս երկրորդ գալը եղաւ՝ 1919 Յունար 13-ի երկուշարթի օրը :

Այս անգամ իր շուրջ բոլորը մակարոյծ ստոր արարածներու դարձելի լրտեսութիւն չկար, *) որով ամէն հայ աղատ - համարձակ մուտ կը գտար քովը :

*) Նախորդ յօդւածիս իրատարակութեմէն յետոյ, արժանահաւատ անձ մը կը զրեր ինձ, վաստահացնելով զիս, թէ Զաւեն Պատրիարքի կողմէ 1915 Հոկտեմբեր 1-ին, իմ միջոցաւ իշխան Ապտ - իւլ - Մէնիտի ուղղւած շնորհակալութեան Գիրին

իշած էր՝ իր տիկնոջն ու քարտուղարը Տիգրան Միրզայեանցի եւ խորհրդական Փիրալեանի հետ, Բերա Թողքաթիւն պանդոկը, որ հետզհետէ տեսակ մը ուփառատեղի զարձաւ, վասն զի առաւօտէն մինչեւ երեկոյ, երբեմն ալ զիշերներ, ամէն զասակարգի ազգայիններ զերթային Ահարոնեանի ձեռքը սեղմելու եւ ոլահ մը լսելու անոր բերնէն Հայաստանի լուրերը:

Հակառակ ճամբորդութիւնէ կրած յոզնածութիւններուն, Տէր եւ Տիկին Ահարոնեան իրենց առաջին այցելութիւնը մեղի ընել հաճեցան, եւ երեկոյին մեր համեստ սեղանը բաժնեցին, հետ ունենալով Տիգրան Միրզայեանցը եւ Յէրտինանու Թախտաձեանը (երկուքն ալ այժմ մեռած):

Ճաշէ վերջ տունս ևկան ուրիշ բարեկամներ, որոնց ներկայութեանը Ահարոնեան իր բնամտուր պերճախօսութեամբը պատմեց ու պատմեց Հայաստանի մէջ մղւած վերջին ահաւոր պատերազմները եւ նկարագրեց՝ թէ ի՞նչ զերպոյն ծիզով, զերմարդկային հերոսութեամբ եւ եռանդալից հայրենասսկութեամբ հայ զինուրներ կուած էին՝ Հայաստանի հողէն դռւրս վանելու համար օտար թշնամիները, եւ ի՞նչ արտասովոր անձնւիրութեամբ ալեւորներ իսկ զէնք շալակած ու ընկերացած էին հայ քաջարի բանակներուն, որոնց հրամանատար էին՝ անւանին Նազարպէկոֆ եւ ուրիշ նշանաւոր զօրավարներ:

Տիգրան Միրզայեանց կ'երկորդէր Ահարոնեանի խօսքերը եւ ունկնդիրներուս աչքերէն կը հոսէին ուրախութեան արցունքներ, եւ միթէ կարելի՞ էր չյուզուիլ, անտարբեր՝ անզգայ մնալ ի լուր այս պատմութիւններուն, որոնք Հայաստանի վերածնունդը կ'աւետէին եւ կը կարծէինք թէ կ'արդիւէին անմահն Բաֆֆիի՞ ա՛յլեւս չերդել այն անձուկը, թէ՝

Արդեօֆ գալո՞ւ է մի օր ժամանակ
Տեսնել Մասկսին գլխին մի դրօշակ:



գաղտնապահութիւնը պղծողը, ո՛չ թէ Պատրիարքանի այն ատենի Գործակասուագործութիւնը պղծողը, ո՛չ թէ Պատրիարքանի Յարութիւն Միրտիչեան անուն, չանսատակը եղած է, այլ՝ այն բարեծաղիկ Յարութիւն Միրտիչեան անուն, չանսատակը աղաննաւծ համբաւաւոր լրտեսը, որ մուկի պէս ամէն ծակ ու ծուկ կը մոնար - կ'նլլար, եւ կը յաջողէր կատարեալ նարպիկութեամբ շորքել ամէն տեսակ գաղտնիք ու հաղարդել կատավարութեան:

Այս առքիւ շնորհակալ կ'ըլլամ ինձ տեղեկագրող այն ազնիւ անձին, որ փուրացած է պարզել այս կէտք:

Տ. Վ. Յ. Թ.

Ահարոնեան նոյն իսանդ ու եռանդով ժամէն տեղի տեւող Հրապարակախօսութիւն մալ ըրաւ այդ մասին, Բերա Հայկական Կլիստին և Հայ Կարմիր Խաչի սրահին մէջ, ուր երկսեռ հոծ բաղմութիւնը գինքը ծափահարեց ջերմապէս՝ ուխտելով քարողել միշտ՝ զի,

Ամէն կողմից պանդուխտ Հայազգիք

Դիմեն դէպ իւրեանց սիրուն Հայրենիք :

Այս բանախօսութեան առթիւ էր, որ ես, իրեւ նախադահ Հայ Կարմիր Խաչի, թարգման եղայ ունկնդիրներու գերազնիւ զգացումներուն, անոնց հայրենասիրական իղձերուն, ու գնահատեցի Ահարոնեանի ևր բոլոր ընկերներուն ազգանէր մեծ ծառայութիւնները : Ամբողջ սրահը յանկայս ինձ ճայնակցեցաւ ծափերով, եւ աջ ու ձափէն կեցցէներու ճայներ բարձրացան յաջողութիւն մաղթելու այն ծանր, պատսախանատու՝ ամենափափուկ պաշտօնին, զոր ունէր Ահարոնեան . այն էր՝ ինչպէս յայտնած եմ, երթալ մասնակցիլ Խաղաղութեան Վեհաժողովին, Հայ Ազգին վերջնական ազատագրութեան արգար գատը պաշտպանելու :

Կը փափաքէինք՝ որ Ահարոնեան իր ընկերներով երկար մնար մեր մէջ. բայց կարելի չէր, ուստի վազօրօք թողուց Կ. Պոլիսը 1919 Յունապր 20-ին :

Հայ ժողովուրդը այդ օրը դարձեալ երամովին խուռն հաւաքւած էր Դաւաթիոյ քարափը ողջեցի մաղթելու, եւ երր շողենաւը սկսաւ շարժիլ, ահա «կեթցէ»-ներ, «երքաք բարեաւ»-ներ բարձրացաղակ կը մեկնէին ամէն կուրծքէ ու կը շարունակէին անվերջ, մինչեւ որ շողենաւը անառն կը ծածկէր Մարմարայի հանդարտիկ ջուրերուն դիրկը :

Տեսաբանը շատ յուղիչ էր արդարեւ, եւ վեհ, որուն տպաւորութեանը տակ, կը վերադառնայինք Բերա մեր սկսած գործերը շարունակելու :

*
**

Աւելորդ չըլլայ սակայն հոս յիշելու, թէ Ահարոնեան պատգամաւորութեան մեկնելէն յետոյ, հետզետէ Կ. Պոլիս թափւեցան զանազան տեղերէ Հայ ուրիշ պատգամաւորներ, մին քան զմիւսը՝ արդարեւ Հայրենասէր, աղնիւ ու ազգասէր, բայց ամենքն ալ գերազանցապէս լարւած՝ կուսակցականներու դէմ, ո՛չ թէ Հայրենիքի նըւիրական սկզբունքով, այլ, գժբախտաբար, դուտ անձնական միակողմանի ինդիրներու պատճառաւ :

Այս եկողները, որոնց անսւճները չեմ ուզեր գրել, բաւական օրեր մնալէ, եւ հոն իրենց հակակուսակցական մաղձը թափելէ յետոյ, զնացին Փարիզ, Պօղոս Նուպար վաշայի նախադահութեամբ դումարւած համագումարին մէջ գրաւելու իրենց աթոռները եւ հոն սփինքսեան լուռթեամբ վայլելէ վերջ՝ վերադառնալ իրենց երկիրը մէծ՝ հելոսի՝ հովեր առած :

Յո՞յժ, յո՞յժ ցաւալի է՝ որ այդ պատգամաւորներէն ո՛չ մէկը, կրցաւ իր անկեղծ համարատւութիւնը ներկայացնել՝ ո՛չ թէ հանուր աղղին, այլ գոնէ ա՛յն համայնքին որ դինքը լնարած էր եւ ճամբորգութեանը ծախքերը լիուլի հողացած . . . : Ա՛ս, գրա՞մ, հարստութիւն, զուն ի՞նչ բաներու կարող չես, ի՞նչ րերաններ չես կրնար լոեցնել, ի՞նչ կեղծաւորութիւններ ծածկել, որքա՞ն անիրաւ եղելութիւններ իրեւ արդար դատաստանի արդիւնք ներկայացնել . . . Դրա՞մ . . . անիծւած նիւթ, որ աշխարհի ես տիրող, եւ մայր ես մարդու կրած անորակելի դժբախտութիւններու . . . Բայց թողունք որ այս խիստ կարեւոր հարցին առթիւ մեր ապագայ պատմազրութիւնը ճշմարտապէս լուսաբանող ըլլայ, ու ես դառնամ թափառիլ Յուշատեարիս մէջ :

*
**

Յայտնած եմ արդէն, թէ «Լիլա»-ն կարողացած էր աղղին մէջ համերաշի խորհրդակցական կարեւոր ժողովներու հեղինակ ըլլալ, եւ իր այս ձեռնարկով պատճառ եղած էր, որ հետզետէ՝ Համազային և Ազգային երևսփոխանական ժողովները կանոնաւոր նիստեր ունենային, և ծնունդ առնէին՝ «Աշխատաքի Տուն», Գրական, Թատերական Միութիւններ, Հրատարակչական և այլ՝ Հայրենակցական Ընկերութիւններ. բայց ամենէն աւելի՝ զովութեան արժանի կերպով, յաջողած էր՝ կազմել, ՀԱՅ - ՅԱՅՆ - ՀՐԵԱ. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԿԱՆ ԺՈՂՈՎԻ, կ արդ մը միջազգային կենսական հարցերու համար :

Եւ այս գործին նախաձեռնարկ՝ բուն հեղինակը եղաւ՝ տեղն լսէ է յայտնել, իմ սիրելի բարեկամ՝ Տիար ՀՄԱՅԵԱԿ ԽՈՍՔԱՎԵԱՆ, որուն անունը հարեւանցի խմն յիշած եմ յասաջաղոյն :

Այդ տաղանդաւոր իրաւագէտը (նշանաւոր դասախոս կ. Պոլոսյ թուրք իրաւագիտական Համալսարանին), կը սիրէր ծածկւիլ միշտ համեստութեան քողով, մինչ իր գործունէութիւնը, պերճախօսութիւնը եւ ըրած նիւթական եւ բարոյական մէծ զոհողութիւնները զինքը յայտնելով կը յայտնէին :

Նա եղաւ հոգին վերոյիշեալ ժողովներուն, եւ հակառակ որ՝ դատական խիստ փափուկ դործեր ալ դրաւած էին իր ժամերը, մանաւանդ արդար դատերու պաշտպանութիւնը (որոնց մասին յետոյ), ինքը կատարեալ անձներութեամբ զլուխ կեցաւ ամէն կերպ հաւաքոյթներու :

Համերաշխական այս ժողովներուն տեսակ մը նուիրագործում տալու համար, Յոյն Պատրիարքարքանի Վարչութիւնը 1919 Յունաւր օհին Բերա Թաքսիմի Այա - Թոփիատա մէծ Եկեղեցիին մէջ կատարեց Հայ նահատակներու յիշատակին համար մէծահանդէս պատարագ եւ հոգեհանդիստ, որու միջոցին Գերմանիա կրթւած յոյն Մետրապոլիտներ Հայ աղդին կրած անլուր տառապանքներու թւումն մասանցն ըրին, եւ այս առթիւ խիստ յուղումնալից ու պերճախօս դամբանական - քարոզներ արտասանեցին : Եկեղեցական արարողութեան աւարտումէն յետոյ, մասնաւոր սրահի մը մէջ յատուկ ընդունելութիւն մը տեղի ունեցաւ, երկուստեք հայերէն եւ յունարէն ճառեր արտասնեցան, եւ Հմայեակ Խոսրովիան Փրանսերէն լեզւաւ խիստ զեղեցիկ բանախօսութիւն մը ընելով՝ չնորհակալութիւն յայտնեց Յոյն Աղդին ջերմ հայասիրութեան համար բիւզանդական ժամանակի հայ կայսրերու ծառայութիւնը թւեց, եւ ի վեր հանեց հայ եւ յոյն եղբայրակցութեան վաղնջական դոյութիւնը, որ արժանացաւ Հոն նեկայ յոյն պաշտօնական անձերու ամենամեծ գնահատութեան :

Յոյներու այս ցոյցը փոխանակեցաւ Ահարոնեան Պատւիրակութեան ժամանումի նախօրեակին՝ 1919 Յունաւր 12-ի կիրակի առաւտօտ, Բերայի Ս. Երրորդութիւնը Եկեղեցիին մէջ՝ արտակարգ հանդիսութեամբ, եւ ուր հրաւիրւեցան յոյն Մետրապոլիտներ եւ յոյն հասարակութեան պաշտօնական մարմինները, Ֆէնէրի Յոյն Պատրիարքարքանի ներկայացուցիչներով :

Կոմիտաս վարդապետին պատարագը սքանչելի կերպով երգւեցաւ գոլրական դասին կողմէ եւ յոյն նահատակներու համար կատարեցաւ մէծահանդէս հոգեհանդիստ : Այդ օրը յոյն Մետրապոլիտներ Եկեղեցւոյ սեղանը բարձրանալով, յաջորդաբար արտասանեցին զրաւոր ճառեր եւ անիծեցին այն ձեռքերը, որոնք յոյն և հայ արիւնաձեղութիւններու պատճառ եղած էին զաղանային անդթութեամբ :

Սակայն, այս արարողութիւններու միջոցին, ևս ինքինքէս ելած, աչքիս առաջ կը կարծէի տեսնալ յանկարծ թուրք Սահմանադրութեան վերհարարակութեան վաղորդայնին կնքւած թուրքեւ Հայ, հայեւթուրք եղբայրակցութիւնները եւ այդ առթիւ կատարւած մէծածախ հանդէսները Մայր Եկեղեցիին մէջ. միտքս կուգար 1908

տարին այն օրը, երբ նոյն այս Երբորդութեան Եկեղեցին մէջ Տեղապահ Դուրեան Եղիշէ Սրբազնին նախաղահութեամբ հոգեհանդպատեան մէծաշուք հանդէս մը տեղի ունեցաւ նահատակ թուրք զինուրներու յիշատակին, ի ներկայութեան թուրք պետական բարձր պաշտօնեաներու, իմամներու, փաթթոցաւոր մոլլաներու, որոնցմէ ոմանք երեսնին դէպի հարաւ կամ դրան կողմը դարձուցած էին՝ «կեավուուրենէ» չպլչկւելու համար . . .

Այս', միտքս եկաւ Թագումիմի պարտէղին մէջ տեղի ունեցած հայթուրք սիրալիր ցոյցը եւ այն հոգեհանդիսափառի հանդէսը, զոր կարգադրեց Բերայի թաղական խորհուրդը ու մեր Եկեղեցական դասը, դլիսաւորութեամբ Արիստակէս Եպոս. Վանքեանի՝ հագւած - չքւած խաչերով խաչելէմներով, ընկերակցութեամբ Երգեցիկ դպիրներու, ուղղւեցաւ Շիշլիի ափյափոյ շինւած Հուրբիյէր քէփէսի (աղասութեան բլրակ) ըստած վայրը, եւ Երգեց՝ «Ի Վերին ԵՐՈՒՍԱԼԻՄ», «ՔԱՆՉԻ ԶՔԵԶ ՕՐՀՆԵՄՔ», ՀԱՂԻԱՅՑԵԼՈՅՑ» եւ այլ ազօթքները, այնուեղ նոր թաղուած Մուխթար - պէյ անուն զինւորականին վրայ, որ Սելանիկէն կ. Պոլիս արշաւող Ազատարար կոչւած բանակին՝ համիտեան արիւնարբու զինւորներու հետ ունեցած ընդհարումներու միջոցին սպաննւած էր եւ «շէհիտ» (մարտիրոս) հըուշակւած :

Միտքս եկան այս բոլորը, նաեւ այն խանդավառ ընդունելութիւնը, զոր Հայերը ըրին Սապահէտափին իշխանին, եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յատկապէս վարձեց ուուժանական Քառոլ Ա. Հսկայ շոգենաւը ու ամբողջ կիշեր մը ճամբորդեցինք մինչեւ Տարտանէլ ընդ առաջ այդ իշխանին, որ իր հօրը դադալը հետո կը բերէր Ֆրանսույշն: *) Այս շոգենաւին ճամբորդներն էին բաւական թւով Հայեր, որոնց մէջ՝ Յարութիւն Շահրիկեան, Վարդէս, Գրիգոր Զօհրապ, Ծուրէն Զարդարեան, և. Ակնունի, Հմայեակ Խոսրովեան, Պետրոս Հալածեան, ևս, Տոքթ. Բաշեան, Միհրդատ Հայդաղն եւ ուրիշ շատեր, որոնց անունները չեմ յիշեր:

Միտքս եկաւ այս բոլորը եւ կարծեցի թէ գեռ ականջիս կը հընչէր «ԱՆԴԻԱՄԻԿԱ ՔԱՆ» ազու երգը, զոր այդ միջոցին Սուլթան Համիտի ուրբաթի Սելամլըքի աղօթքին ի պատիւ զացող թուրք եւ բաժշտական բանակը նւազելով կը նւազէր Բերայի մեծ պողոսայէն

*) Սապահէտափին իշխանը Սուլթան Համիտի քեռորդին էր եւ իր հօրը հետ, Սուլթանէն վտանգաւոր համարւած ըլլալով, կ'ապրէին Փարփի:

անցած պահուն եւ վողոցներուն երկայնքը խոնւած ամենազդի ժողովութեան բաղմութեան անվերջ ծափահարութիւններուն կ'արժանարնար...

Հասլա՞ իդմիրէան Սրբազնին Սաղիմեան աքսորէն դարձին կատարւած աղջային ջերմ ընդունելութեան թուրք մասնակցութի՞նը — ո՞ր մէկը ըսեմ...

Աւա՞զ փառացս անցաւորի... Այս փառաւորութիւններսւն չէր ուշանար յաջորդել՝ Համիտի հրամանով ֆէօն Թիւրքերու կողմէ սարքւած Աստանայի կրիկեան մէծ հայաջարդը, որու վրա խօսելու քաջութիւնը կը պակսի ինձ, եւ կը թողում որ բարձրաբարաս խօսին այդ առթիւ հրատարակուած խիստ վաւերական տեղեկատու - հատորները, Աստանա գացած Քննիչ Յանձնախումբին տեղեկութիւննրը, մահաւանդ ողբացեալ Յովհաննէս Զայեանի ողարապտած մահրամասն ձեռագիրը, որ չդիտեմ թէ ո՞ւր պահւած կը մնայ այժմ :

* *

Անցեալ պատմութիւններ ասոնք՝ խարեսպատի՛ր, որոնց նման չէին բարեբախտաբար 1919-ի հայայոյն եւ եւ յունահայ հանդիսութիւնները, որոնք պսակւեցան կատարեալ եղբայրակցութեամբ եւ ամենաանկեղծ սիրով :

Այս հանդէսներու վազայաջորդ օրը, յոյն գեսարանատան Բարձը Քոմիսէր հայասէր Պ. Գանձլօբուլօն շնորհակալութեան այցելութիւն մը ըրաւ Բերայի թաղական խորհուրդին եւ յետոյ թէ՛ Խոսրովիւնին եւ թէ իմ տունս անձամբ եկաւ կրկնելու իր շնորհակալութիւնները՝ տեղի ունեցած փառաւոր հանդիսութիւններուն եւ այդ առթիւ հայ ժողովուրդին դէպի յոյն աղջը արտայայտած սիրալիր զղացումներուն համար :

Քանի մը օր յետոյ, Հելլէն կարմիր Խաչը մեծաքանակ դեղեր եւ այլ ամենայն ինչ որ հարկաւոր էր վիրաւոր եւ հիւանդ դարմանելու, մեր Հայ կարմիր Խաչի կեղբանը կ'ուղարկէր, եւ ես՝ Խոսրովիւնի հետ կը փութայի մեր խորին շնորհակալութիւնները անձամբ եւ զրաւոր յայտնել Հելլէն կարմիր Խաչի Վարչութեան, եւ բոլոր զրկւածները մենք դէպի Հայաստան շուտով ճամբայ կը հանէինք, որովհետեւ հոն կարիքը արատակարդ կիրպով յոյժ զղալի էր, ինչպէս կ'իմանայինք ճամբորդներէ եւ հասած նամակներէ :

Հմայեակ Խոսրովիւն առանց այլեւայլի՝ առաքումներու ծախքիրը կը հոգար լուելեայն եւ ես այն աստիճան կը յուզէի իր այս

աղգասիրական վարժունքէն, որ՝ իր անւան տօնին օրը յոյժ զգածւած ըլլալով՝ իրեն ուղղեցի հետեւեալ տողերը քարթիս վրա.

ՍՐԾԻ ԶԱՅՆ

(Տօն Վարդանանց Զօրավարաց)

Ո՞վ, Վարդանանց քաջամարտիկ
Հերոսներու արժանաւոր,
Դուք զաւակներ, աղէ՛ զարթիք
Ծափել տօնը, մեր Հըմայեակ
Խոսրովնեանին, ժողովներու
Այն որ դիւթիչ է Հըմայեակ :

Մազթենք իրեն ապրիլ երկար,
Ապրիլ զւարթ, վերածնւած
Հայաստանին օդունի համար :

Բերա, 10 Փետրւար 1919

**

Այս ամէն անցուեարձերու վրա ամփոփի զաղափար մը տալու համար, հոս ներւի ինձ նոր վակագիծ մը բանալ, եւ կրկնել, ինչպէս ըսած եմ յառաջազոյն, թէ աշ ու ձախ կարեւորագոյն անձերու կը գրէի՛ տեսակ մը համարատութեան ձեւի տակ, երկար նամակներ, ինչպէս Ամենայն Հայոց Հայրապետին, Գարրիէլ Նորատունկեանի, Ա. Ահարոննեանի եւ Արշակ Զօսպանեանի :

Գրածներէս կը ներկայացնեմ հոս Արշակ Զօսպանեանի ուղղածս, որուն նման էին եւ միւս դրածներս :

Ահաւասիկ այն .

Բերա, 17 Մարտ, 1919

Աղնիւ եւ սիրելի բարեկամս,
Պ. Արշակ Զօսպանեան,

Պարիս,

Ձեր ասպահովագրեալ նամակը (անթւական) ընդունած էի արդէն եւ պատասխանն ալ գրած ու ձեզի յլած Յունաց պատրիարքական Տեղապահին ընկերակցութեամբ հոդ եկող Տոքթ. Բարա բարեկամիս հետ, որ ամսոյս 4-ին մեկնեցաւ հոսկէ. յուսամ թէ սուացած էք զայն : Սոյն նամակէս քանի մը օր վերջն էր՝ որ Մ. Ledoux-ն ինձ

յանձնեց ձեր՝ դարձեալ անքաղական մի ուրիշ նամակը, որուն կը պատասխանեմ այսօր :

Ձեր երկրորդ նամակը թէեւ կրկնութիւնը առաջինին, շա՛տ դոհ զիս թողուց, տեղեկացնելով՝ որ Պ. Պողոս Նուպարի հետ ձեր յարաբերութիւնները վերահաստատած են. դուք անոր միշտ աջ բարդուկը եղաք ցարդ. կարծեմ անոր լաւ գործերը հրապարակաւ գովարանեցիք. բնական էր՝ որ հարկ եղած ատենն ալ պիտի քննադատէիք, քանի՛ որ խնդիրը զուտ աղդային է, մանաւանդ՝ աղդային կեանքի եւ մահու խնդիրը: Ես ալ կը ճայնակցիմ ձեզի, թէ քիչ մը թոյլ ու ուշ վարւեցանք. Կովկասի հերոսամարտի սկիզբները գո՞նէ արթնալու էինք... Բայց մենք հոս՝ ամէն յարաբերութիւններէ զըրկւած, ջարդի, թալանի, տարադրութեան դժբախտ լուրերէն զատ ո՛չ մէկ բանի տեղեակ չէինք: Բարեբախտաբար՝ որ Հայկական նորակազմ Հանրապետութեան պատսիրակները Պոլիս եկան, եւ մենք անոնց չնորհիւ կրցանք քիչ մը տեղեկութիւն առնել անցած - դարձածներէն, այն ալ ի՞նչ դողունի կերպով. Պ. Ահարոնիան կրնայ ձեղ ուստմել:

Թոքաթլեան պանդոկին մէջ խեղճերը պաշարւած էին լրտեսներով. այժմ աղդասիրութիւն եւայլն քարոզող կարդ մը չքոտի պարոններով, *) որոնք անոր ասոր խորհուրդ կուտային չմերձենալ երբեք այդ վտանգաւոր Հայերուն... Բայց ո՞վ մտիկ կ'ընէր շան հաշիւններուն... կը տեսնէինք իրենց հետ եւ կը տեսնէինք երկար ու դոհ կ'ըլլայինք...

Մեր ցաւալող վիճակին մէջ, մեր ամենէն դառն ու սաստիկ վայրեկաններուն խակ, մենք վատահ էինք՝ թէ պիտի փրկւէինք. կ'ըսէինք՝ թէ մեր փրկութեան ուահվիրաները Պարիս են ու կը հսկեն հայկական դատին՝ արդոսեան աչքերով... Այո՛, մեր յոյսը մեծ էր վաղո՞ւց եւ մեծ է դարձեալ Պողոս Նուպարի նախադահութեամբը կազմւած ժողովին վրա, որուն կուգայ միանալ հայկական նորածին Հանրապետութեան ներկայացուցչութիւնը, միայն թէ՝ ես մեծապէս կը ցաւիմ, որ մինչեւ հիմա ձեղմէ կարգացոյց մը դեռ չեկաւ հոս. ձեզմէ ըսելովս՝ անչո՞ւշտ հայկական հարցի վարդիչ մարմինը ըսել կ'ուղեմ. եւ ցաւալի է՝ որ Դուրեան Սրբաղան՝ ինքն ալ գեռ չմտածեց այդ կարգացոյցը կամ կարգախօսը, ինչպէս որ կ'ուղէք, ես Ligne de Conduite զայն կ'անւանեմ:

*) Ասոնց զլխաւորն էր Յարութիւն Մկրտիչեան տնուն անձը, որ իր քշնամիներն սպաննեցաւ իր բնակարանին մէջ՝ գիշերով:

Կ'երեւի՝ թէ Սրբազանը աչքէ հեռու, միտքէ ու սիրտէ ալ հեռու կը համարի մեր կ. Պոլիսը. Հոգ չէ, հարկաւ պիտի դառնայ օրմը... կը տեսնւինք. այդպիսի կարգացոյց մը մէծ ուղեցոյց մը պիտի ըլլար կ. Պոլսոյ Հայութեան...: Հոգինիս ելաւ, տակաւին չը կրցանք հայկական համագումար ժողով մը կազմել. մեր «Լիկան» (որ ա'լ գոյութիւն չունի) եւ խորհրդակցական ժողովը (զոր թաղեցին), այդ համահայկական ժողովին նախաձեռնարկն ըլլալ սկսած էր: Հակառակողները դարձեալ սկսան կուսակցական ուրբականը տեսնալ ատոր մէջ. Պատրիարքարքաններու գերիշխանութեան հարւած համարել այդ ձեռնարկը, նոյնիսկ կրօնական սրբապղծում տեսնալ մէջը, եւ գործին հետամուտ եղողները խոհեմութիւն համարեցին չպայքարիլ եւ համերաշխութեան ճամբէն չչեղիլ, երբ ահա հասաւ Զաւէն Պատրիարքը:

Պատրիարքը անմիջապէս կրցաւ համաձայնիլ կաթողիկ ու բողոքական Հայերու կրօնապետներու հետ, եւ կարող եղաւ կազմել Համագույշին (կամ չ. Մէնէվիշի բառով՝ Համահայկական) ժողով մը, որունկ 'անդամակցին' մեր Պատրիարքը, կաթողիկ Հայերու Տեղապահը եւ բողոքականներու Ազգապետը, եւ նաեւ Հայոց Ապդ. Վարչութենէն չորս, եւ միւսներու Վարչութիւններէն ալ երկուքական անդամներ: Այս Համագույշին ժողովը պիտի վարէ Որբաինամը եւ տարագրեալներու գործը եւ կարմիր Խաչի հսկողութիւնը պիտի ընէ, եւ ի հարկին՝ պիտի ունենայ խորհրդակցութիւններ նաեւ ուրիշ կենսական խնդիրներու համար:

Մեր ուղածը այս չէր անշուշտ. բայց աս ալ (որ չեմ կարծեր թէ շատ կեանք ունենայ)՝ բաւական բան մ'է, եւ կրնայ դէպի ազգային ԲՈՒՆ ժողովի մը կազմութեանը առաջնորդ ըլլալ:

Կարդացի, որ Դուրեւան Սրբազան իր ընկերներով հասած է արդէն Պարփս, ուրեմն պատգամաւորական ժողովի գումարումն ալ արդէն իսկ սկսած սէտք է ըլլայ. բոլոր սրտովս յաջողութիւն կը մաղթեմ եւ կը սպասենք որ չուտով յուղարկէք մեղի՝ Անկախ, Միացեալ (Կիլիկիան ալ մէջն ըլլալով) Հայաստանի հոչակման մե՛ծ, մե՛ծ աւետիսը...:

Մեր Ազգային Վարչութիւնը Պատրիարքին գալուն վրա, հրաժարականը տւառ, թէեւ վաղուց պաշտօնապէս հրաժարած ու գործէ քաշւած էր, եւ դէպքերու բերմամբ միայն նորինորոյ պաշտօնի գլուխ անցած էր: Պատրիարքը երկու օր առաջ ազգային ժողով գումարեց. գացի ես ալ. ի՞նչ տիսուր տեսարան... Սրահին աջակողմը լի, իսկ ձախակողմը հաղիւ 10 կամ 12 երեսփոխան. բացականներէն

ճիշտ 30 հատը նահաստակւած . . .)՝ մահաստանի մը երեւոյթն ունէր ժողովատեղին, որուն մէջտեղը Պատրիարքը կանգնած, յուղած շեշտով մը արտասանեց «Հոգուցն Հանգուցելոց»-ը. յետոյ իր տարագրութեան ու վերադարձի մասին հակիրճ խօսքեր մը ընելով, լսաւ թէ՝ Վարչութիւնը հրաժարած է, բայց անոր տեղը նոր մը ընտրելու համար, ո՞չ մէծամասնութիւն ունի Ազգ. Ժողովը եւ ո՞չ ալ կարելիութիւն պակսած երեսիսաններուն տեղը լրացնելու. ուստի՝ արտօնութիւն իննլրեց ներկայ ժողովին, որպէսզի Պատրիարքը ինքը իր կողմէն անւանէ Կրօնական, քաղաքական ժողովներու առենապետները միայն, եւ ասոնք ալ որոշեն իրենց ընկերերը: Պատրիարքը կ'ըսէր նաև, թէ առժամանակեայի հանգամանքով, մէկ - երկու ամսւան համար է որկ 'ուզէր այս կարգադրութիւնը, զի ընդ հուղ թերեւս Մայր Հայրենիքի կառավարութիւնը տնօրինէր ամէն բան եւ Կ. Պոլիսը Հայութեան կեդրոն մը ըլլալէ այլեւս գաղըելով, պարզ գաղթավայր մը մնար . . . Բայց Պատրիարքին պատասխանել պէտք էր, եւ ահա պերճախօս շրթունքներ բացւեցան՝ բարբառեցան, հակասահմանադրական համարեցին Պատրիարքին առաջարկը: Բայց ես, Գարաեան Ստեփան եւ ուրիշներ հակասահմանադրական ոչինչ չդտանք եւ պահանջեցինք Պատրիարքին վրա վստահութիւն ունենալ եւ թողուլ՝ որ աղատօրէն գործէ, ինչպէս 1878-ին ալ Ներսէս Պատրիարք ըրած էր այդպիսի մի բան, զոր այն ատենի Երեսփոխանական ժողովը հակասահմանադրական բնա՛ւ չէր համարած եւ արտօնած էր Պատրիարքին անկաշկանդ գործունէութիւն:

Ժողովականները վիճաբանութիւններէն գոհ, ուղեցին որ Պատրիարքը իր ընտրելիներուն անունները գո՞նէ տար նախապէս, եւ Ժողովն ալ միաձայնութեամբ ընդունի զանոնք, ու այս ձեւակերպութեամբ անոնք ժողովին ընտրածի պէս նկատւին: Ես այս ձեւին հակառակ արտայատեցայ եւ պահանջեցի՝ որ Պատրիարքը իր ընտրելիներուն անունները չտայ. բայց եղած ստիպումներուն վրա թուլացաւ Պատրիարքը եւ տւաւ իր ընտրելիներուն անունները՝ Կրօնական ժողովի ատենապետ հոչակելով ծերունի Վահրամ Արքեպիսկոպոս Մանկունին՝ հոն նրկայ, եւ Քաղաքական ժողովի ատենապետ՝ Տոքթ. Գր. Դաւիթեանը, որ հրաժարական տւող Քաղաքական ժողովին ատենապետն էր արդէն:

Եւ ժողովը վերջացաւ այս նորօրինակ ընտրութեամբ, որ Պատրիարքի մը պատրիարքական պաշտօնին վեհութեան համապատասխան չեղաւ բնա՛ւ ըստ իս. ի՞նչ եւ իցէ, եղածը եղած է, սակայն՝ այս բոլոր եղածներուն մէջ, մենք միշտ կը սպասենք, որ հոտկէ հոս

Հրահանդ մը որոտայ, իսկական ժողով մը Աղգային, այսինքն բուլոր Հայութիւնը ներկայացնող Մի եւ ՄԻԱԼՈՅԾ՝ Վերին ԺՈՂՈՎ ՄՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՅՆ. պայմանաւ սակայն՝ որ Աղգային Պատուրակութենէն գալիք այդ Հրահանդը հոս գաղտնի չպահւի, ինչպէս եղաւ ուզւած պատզամաւորներու համար եկածը, եւ երկու - երեք հոգիի որոշումով կատարւեցաւ ընտրութիւնը:

Երէկ՝ մեր «Հայ Կարմիր Խաչը», որ Աղգ. Վարչութենէն նախապէս վաւերացւելէ յետոյ, որ մալ, յանկա՛րծ, նոյն Վարչութենէն Հրապարակաւ բանադրւեցաւ, իւր սարքած Thé - Concert -ը տւառ, Հովանաւորութեամբ Պ. Ֆուանչէ Տէսրէուի. ներկայ էր ծովակալ Պ. Ամէ, նաեւ անդղիական, իտալական, ամերիկեան, հելլէն եւ պարսիկ կառավարութիւններու ներկայացուցիչները. այսպիսի փառաւոր բան տեղի ունեցած չէր. Փրանսական նադաշունու զինւորներու ստւար խումբ մը հանդէսը բացաւ Բամ. Փորոտանը հնչեցնելով, յետոյ La Marseillaise -ը, ամբողջ սրահին որոտընդուստ ծափերովը խառն; Սաչափ միայն ըսեմ, որ այդ հալածւած Հայ Կարմիր Խաչը կրցաւ երէկ մայրաքաղաքի հայ եւ օտար ընտրւած դասակարգին հոծքազմութիւնը հաւաքել, եւ 5000 ոսկի արդիւնք մը ձեռք բերել:

Զեղի լուր տամ, թէ կաթոլիկ Հայերն ալ նախանձելով՝ որ Պարիս մեկնող պատւիրակները առանց իրենց հաւանութեանը ընտրւած են, մանաւանդ՝ նախկին Պատրիարքնիս ալ հետ զրկւած, ամէն բան ըրեն Փրանսական Haut - Commissaire -ի մօտ եւ յաջողեցան Հըրաման բերել տալ, ու ժողով զումարելով ընտրեցին իրենք ալ երկու հոգի՝ Գրիգոր Սինապեանը եւ Պոլոս Մըրըլըն, որոնք այսօր կամ վաղը կը մեկնին հոսկէ, հոգ գալու իրեւ կ. Պոլոսյ Հայ - կաթոլիկ հասարակութեան կողմէ պատզամաւոր. ասոնցմէ առաջ մեկնեցաւ արդէն Թերզեան հրաժարեցւած Պատրիարքնին, որ զնաց Հըրոմ, եւ հոնկէ ալ Պարիս պիտի դայ, կ'ըսեն, եւ այս՝ դիտէ՞ք, ինչո՞ւ համար. որպէսզի Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ինք ձեռք անցընէ բոլորովին, որովհետեւ ատի իրեն իրաւունք է եղեր եւ ո՛չ թէ Հայերուս. չա՛տ ու շա՛տ ցաւալի է ըսել, որ Ֆրանսացիներն ալ խիստ քաղցր հայեացքով մը կը վերաբերւին այս կաթոլիկական ամենաճղճիմ հարցին հանդէպ...

Պատճառը սակայն մենք եղանք. եթէ Պարիս զրկւած պատզամաւորները կաթոլիկ եւ բողոքական Հայերու հետ ընդհանուր ժողով մը զումարելով ընտրէնք՝ այս բաժանումը պիտի չծագէր: Գուցէ բողոքական Հայերն ալ ուզեն վաղը պատզամաւորներ զրկել եւ արդէն բողոքի ձայն մալ բարձրացուցին, բայց անհետեւանք մնաց:

Ես կը կրկնեմ դարձեալ, թէ մեր պոլսական պատգամաւորները, երեքն ալ ընտիր ու գերընտիր անձեր, բայց ընտրւեցան նախ՝ Տոքթ-Դաւթեանի կամ քով, յետոյ՝ խորհրդակցական ժողովին Բրոբական-տի Յանձնախումբին ու յարարերականին միալոյծ մէկ նիստին որոշումովը:

Ես այս վերջինին ներկայ եղայ, բայց կատարւած իրողութեան մը հանդէպ գտնւելով, մանաւանդ ընտրւածներու մասին ունեցած մէր անսահման համակրութեանը պատճառաւ, շատ վիճարանութիւն չըրինք, թէեւ Դուրեանի համար, այսինքն՝ Դուրեանին եկեղեցական հանդամանքին համար դիտողութիւն ըրի: Զարմանալին այն է, որ երբ ես Դուրեանի եկեղեցականութեանը համար դիտողութիւն կ'ընէի, Պօղոս Մըրլը՝ որ անդամ էր մեր այդ ժողովին իրեւ հայ-կաթոլիկ՝ ինքը հակառակ խօսեցաւ ինձ, բայց վերջն ալ իրենց ժողովին մէջ նոր ընտրութեան մասնակցեցաւ, դրդեւլով անշուշտ Պարիս երթալու մարմաջէն:

Առաջին օրէն կարելի էր տարբեր ձեւ տալ այս ընտրութեան եւ չիտողուլ որ այս անհաճոյ բանը տեղի ունենար, բայց Դաւիթեանն ալ մեղաւոր չէ՝ Պ. Պօղոս Նուոպար - բաշայէն եւ Գարդիէլ Նորատունկ-եանէն եկած նամակները գաղտնածուկ պահելովը. վախցեր է որ մի՛ գուցէ թուք կառավարութիւնը իմանալով արգելք յարուցանէր. լ'նչ եւ է՝ ձեզի այս բոլորը կը պատմեմ, որպէսզի դիտնաք ամէն ինչ եւ ըստ այնմ վարւիք հոդ, եւ կը ինդրեմ որ բնա՛ւ հատարակութիւն մը չընէք նամակէս, զի անցած - զացած բան է, այժմ էականը ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ յաջող լուծումի մը յանդիլն է, այն նայինք . . .

Ես ցաւով կ'իմանամ, թէ Ֆրանսա կ'ուզէ եղեր Protectorat ունենալ ամբողջական Հայաստանի վրա. Protectorat -ու Հայաստան չըլլար, եւ այդ կերպով կաղմւած Հայաստանի մը մէջ ՀԱՅԼ ԱՆԿԱԽ չըլլար, այլ՝ շա՛տ շա՛տ Ալժերիի կամ Թիւնիզի մէջ ասլրող Հայում մը պէս, իր կողքին ունենալով իրեն չափ ազատ, արձակ - համարձակ ջարդարար այլապէններ իրենց սարօք. կ'աղաչեմ որ այս կէտին ուշադիր ըլլաք: Մեզի համար անկեղծ բարեկամ, ու մեր դատին համար ամենասաք սիրով աշխատող հելլէն եւ իտալ կառավարութիւնները կը տեսնամ. անցեալ օր Պատրիարքը իտալական Բարձր Քոմիսէրին՝ Կոմս Սֆոռցայի այցելութեան ժամանակ, ուզեց՝ որ ընկերանամ իրեն. գացի, հիանալի էին մարդուն արտայայտած զգացումները Հայերու եւ Հայաստանի նկատմամբ. «Անկախ Հայաստանը պիտի շինւի: Վստահ եղէք», ըստ, ու յարեց՝ թէ, ինքինքը ամենէն

երջանիկը պիտի համարէր, եթէ ինքը առաջինը ըլլար իր կառավարութեան շնորհաւորութիւններն ու ողջոյնը նորակազմ Հայաստանին պետին տանելու...

Յոյներու հետ յարաբերութիւններնիս խիստ լաւ է . այդ մասին անհոգ եղէ՛ք . մարդկեց ի՞նչ որ ուղենք պատրաստ են ընելու՛ բայց մինչեւ որ Հայաստանը անկախ, աղատ եւ ինքնավար չհրատարակի, եւ ո՛չ մէկերնուս սիրտը հանդիստ պիտի ըլլայ : Քանի՛ օրերը կ'անցնին՝ մեր սրտմաշուքը կ'աւելնայ, մանաւանդ՝ տեսնալով որ տակաւ անզղիացի եւ Փրանսացի պաշտօնատարներ կը սկսին թուրք գաղանները անմեղ՝ ո՛չ - յանցալարտ նկատել, ու Հայերը համարել՝ իբրեւ տեղի տւող կատարւած տարագրութիւններուն, ջարդերուն, առեւանդումներուն, թալաններուն, եւայն, եւայն . եւ այս ողբալի՛ կատակերգութիւններուն հեղինակ՝ թրքուհիներն են գլխաւորապէս : Ասոնք սկսած են արտօնւիլ՝ իբրեւ ամբապէս փակ՝ հարէմի դոները լայն բանալ նորեկ օտար երիտասարդ սպաններուն, ընկալուչ ըլլալ իրենց . եւ ո՞վ է որ հարէմական շւայտութիւններուն ծոցին մէջ խելքը գլխէն չլոցներ, ու հարէմա - հուրիական փաղաքանքներուն աղդեցութեան տակ ապշահար՝ չընդունիր մեր անտէր՝ անտիրական աղդին նկատմամբ յօրինւած սխալ ու թիւր գաղափարները :

Ես՝ այս օտարականներէն շատերուն երբ պատահիմ, միշտ կը կրկնեմ Նարպէյի անմահ երգը՝ « Benis soient ceux, qui aiment la pauvre Arménie » եւ կը յայտնեմ՝ թէ այս օրհներգութիւնը իր մէջը ունի նաև անէծք անոնց դէմ, որոնք չեն սիրեր խեղճ Հայաստանը իւր արիւնահեղձ տառապանքներուն մէջ : Միամիտները՝ զարմանալի՛ բան, կ'այլայլին չուտով եւ անմիջապէս կը վստահացնեն մեղ, թէ Հայաստանը պիտի ազատի, այս՛, պիտի ազատի, բայց ե՞րբ, ի՞նչպէս ... Ասոր պատասխան տալ չեն գիտեր, դժբախտաբար ...

Թաթս յողնեցաւ գրելով, բայց ձեղի համար գրելու նստած առենս գրիս կը վաղէ՝ կ'երթայ առանց սեթեւեթի . ներողամիտ եղէք ուրեմն իմ անկապ խօսքերուս, անոնց մէջէն առէ՛ք զուք միայն այն կէտերը, որոնք ուղղակի յարաբերութիւն ունին մեր սուրբ հարցին հետ :

Ծնորհակալ եմ, որ միշտ կը սրտապնդէք մեղ, ձեզմէ հասած ամէն տեսակ սրտապնդում աւելի վաւերական է, քան ուրիշ ո՛ր եւ է կողմէ եկածները, որովհետեւ ես համոզած եմ, թէ ձեր մատները չեն որ կը գրեն, այլ ձեր սրտին տրոփիւն մէկ մի թելերը ... Ապրիլք ... շա՛տ ապրիլք ...

Զեր նամակին մէջ պատւելի Քերոբեանը հարցուցեր էիք. չդեռ թէմ թէ ի՞նչպէս այս պատւական ու սիրելի բարեկամիս մասին ես լուս էի մնացեր նախապէս գրելուս: Խեղճը ինձ հետ Զանզըրը աք-սորւցաւ եւ բարեբախտաբար ինձ հետ ալ վերադարձաւ: Մեր տար-րազրութեան ամբողջ տեւողութեանը միջոցին ստոյիկեան քաջու-թեամբ խրախոյս եղաւ ամենուս: Հպիտի մոռնամ երբեք իւր պահա-պան հրեշտակի դերը այն սոսկալի գիշերը, երբ ամենքս մէկ Քա-լէյնիկ կոչւած վայրին աղտոտ ու մթին մէկ խանին անկիւնը թըր-մած, մենք իրարու վրա պառկած, ինքը միայն կանգուն՝ ոտքի վը-րա կը հսկէր գրանը քով, ազօթելով շարունակ եւ երկնային այցե-լութիւնը հայցելով մեր գժրախտ վիճակին վրա...: Զինքը շա՛տ անգամ կը տեսնամ, միշտ նոյն ժպտադէմ անձն է, երիտասարդ - ծերուկ մը՝ շա՛տ համակրելի, եւկ ը տեսակցիմ հետը մեծ հաճոյ-քով...:

Վաղը կամմ իւս օր մեր Կոմիտաս վարդապետը ճամբայ կը հա-նենք դէպի այլտեղ. հետը երկու ընկեր ունի. հոգ հասնելուն՝ հար-կաւ պէտք եղածը պիտի ընէք շուտով՝ զինքը Բարիզէն դուրս Մai-son de Santé -ի մը մէջ դնելու. պէտք եղած ծախքերը ապահով-ւած է հոս. 1500 ոսկի գրամ կայ, այս տարւան համար կը բաւէ, մը-նացեալի մասին ալ կը խորհու: Երկու տարի է՝ որ ինքը այս վի-ճակին մէջ է. ամենքս՝ ըստ իրեն, թշնամի ենք, մանաւանդ ես, եւ ինձ հետ բոլոր բժիշկները կամ բժիշկ անունը կրողները. վիճակը դէպի լաւն է թէեւ, բայց գեռ շատ պէտք ունի ինամքի, ինչ որ այս տեղ կարելի չէ: Զինքը ցարդ գարմանել տւինք Շիշիի Հôpital de la Paix -ի մէջ. բայց զղագարի մը համար ինչ որ պէտք է չկայ հոն. պէտք է զբաղել հետը, աշխատիլ զաղափարները յեղաշրջել, պարտէզ հանել, պառյաներ ընել տալ, եւայլն. հիւանդանոցին մէջ յոյն բը-ժիշկ մը կար, շա՛տ լաւ, իրեն հետ կը զբաղէր միշտ. բայց հինդ ամիս առաջ տրիխ հիւանդութենէն բոնւցաւ խեղճը, յետոյ զղա-զարեցաւ եւ ցայժմ կը մնայ այդ վիճակին մէջ:

Պիտի ինդրեմ որ վարդապետը Տոքթ. Քօլիբին հետ ցոյց տրւի Professeur Gilbert - Ballet -ին եւ ասոնց յարմար զատած հի-ւանդանոցին մէջ ինամւի: Զորս օր առաջ խորհրդակցութիւն մը ը-րինք, Hôpital de la Paix -ի բժշկապետին, Յոյներու եւ Հայոց Հի-ւանդանոցին յիմարարոյժներուն հետ եւ տեղեկադիր մը ստորագրու-ւցաւ. այդ տեղեկադիրը ես ալ ստորագրած եմ, կ'աղաչեմ որ Տոքթ. Քօլիեանը հոգեւին զբաղի վարդապետով, ինչպէս զբաղեցայ ես:

կը յիշէք անշուշտ, որ ժամանակին դասատու մը ունեցած էք դուք, պարոն Սբաղիոն Թղլեան, որ այժմ ութսունամեայ, կը գըտ-նւի ամենախեղճ վիճակի մէջ, ձեռքէս եկածը ըրած եմ ցարդ իրեն, բայց բաւական չէ. ուստի, քանի մը բարեկամներու հետ խորհեցանք անոր գրական եւ թատերական գործունէութեան վաթսունամեակը տօնել. կ'ուղիմ որ գոնէ 1000 ոսկի մը ժողվւի: ինքը մասնաւորապէս խնդրեց ինձմէ որ զրեմ ձեզի՝ որպէս զի Պ. Պօղոս Նուղարէն եւ Ա-հարունեանէն նպաստ մը՝ եթէ կարելի է, առնէք. յաւէտ շնորհակալ պիտի մնայ ձեզի: Թղլեան կը զրէ զեռ եւ երրեմն կուղայ ինձ մօտ:

Թղլեանի հետ պիտի կատարենք նաև խեղճ Մրմրեանի գրական քառասնամեակը, որովհետեւ այն ալ՝ անոք, անօդնական եւ աղքատ, զիս միայն ունի բարեկամ: Կը տեսնա՞ք թէ որչա՞փ եմ բեռնաւորւած. աւելցուցէք ասոնց վրա զեռ բժշկական եւ այլ զբաղումներ, եւ կըր-նաք մակաբերել, թէ որչա՞փ ընկծիչ յոդնութիւններու եմ ենթա-կայ. հանգստի մը մեծապէս ծարաւի եմ, բայց այս երկնքին տակ կարելի չէ. ամառը միտք ունիմ հեռանալու, չդիտեմ սակայն ո՞ւր...

Այստեղ այսօր լսեցինք Տոքթ. Ա. Թիրեաքեանի մահը. մեծ ե-ղաւ ցաւս, կարեւոր կորուստ մէ այս. իրեն վրա պիտի գրեմ կեն-սապրական մը եւ պիտի կարդամ զայն Հայ Բժշկական Միութեան մէկ ժողովին մէջ:

Այս նամակը կը յղեմ ձեզի յունական գեսալանատունին միջո-ցաւ. կը խնդրեմ որ՝ դուք ալ եթէ ինձ գրելու ըլլաք, նոյն միջոցաւ առաքէք:

Ձեզ միշտ համակիր եւ անձնէր

ՏՕՔԹ. ՎԱՀՐԱՄՄ Յ. ԹՈՒԳՈՄԵԱՆ

Այս նամակիս մէջ զրւած նիւթերը արդէն Յուշատետրիս մէջ տեղ տեղ նշանակւած են, բայց կրկնութիւնը թո՛ղ չմեղադրւի, զի դուրկ չէ կարեւորութենէ: Այս տեղեկադիր նամակներուս համար կը ստանայի գնահատական պատասխաններ, որոնցմէ կարեւոր կը հա-մարիմ Ամենայն Հայոց կաթողիկոսին կողմէ ընդունածս միայն ներ-կայացնել այստեղ, ցոյց տալու համար, թէ ո՛ր աստիճան տարւած էինք ազգային դաստի հարցովը եւ թէ՝ ո՛րքան կարեւորութիւն կ'ըն-ծայէր զրւածին մեր Վեհափառ Հայրապետը՝ որ «ՎԵՏՍԱԿԻՐ» տիտ-ղոսը կրելով կնքեց իր կեանքը:

Ծայրագոյն Պատրիարք

Եւ

Ա. էջմիածին, 21 Մարտի (3 Ապրիլի) 1919

Կաթողիկոս

Ամենայն Հայոց

Մեծարդոյ բժշկապետ Վահրամ Թորգոմեանին
Հայրապետական ողջոյն եւ օրհնութեան

Տարիներից ի վեր միանգամայն կտրւած այնպիսի մի մեծ եւ աւանաւոր շրջանից ինչպէս Կ. Պոլիսն է, որի եկեղեցական կեանքի եւ եկեղեցական դասի մասին գրեթէ լուր չունէինք, բացի լրագրական ու հեռագրական, չատ անգամ իրար հակասող տեղեկութիւններից, առանձին սիրով ընթերցայ հոգեւոր որդուոյլ Մարտ 3, 1919 թ. առ մեզ ուղղած եւ տեղեկութիւններով լի նամակը:

Սրտի զեղմամբ ընդունեցինք գրեթէ տարագիր որդուոյլ ջերմ զգացումներն առ մեզ, որի մէջ ոչ միայն Զեր, այլ եւ տեղւոյդ ամրող Հայութեան զգացումներն ենք կարդում առ Հայ Եկեղեցւոյ Ընդհանրական Հայրապետը եւ առ Մայր Աթոռը:

Յաւօք սրտի տեղեկացանք Ամենապատիւ Մաղաքիա Արքեպիսկոպոսի մահւան մասին, որ զգալի կորուստ է Հայ Եկեղեցու արժանաւոր պաշտօնեաների շարքի մէջ, սակայն միշտ մխիթարական յուսով կամք առ Փրկիչն, որ իւր բարոյական այդու մշակների նոր եւ պիտանի սերունդ պիտի յարուցանէ:

Գոհ պիտի լինենք, Եթէ ասլագայում եւս կարող լինիք ժամանակ առ ժամանակ լիուլի տեղեկութիւններ հաղորդել մեզ, որպիսին պարունակում էր Զեր նամակը, մանաւանդ այսուհետեւ երբ Տեառն յաջողութեամբ Դաշնակից Պետութեանց հոգածութեամբ խաղաղութեան օրերը ի մօտոյ պէտք է թագաւորեն եւ կարգը վերականգնեի, թէ այդը եւ թէ ասս՝ առ մեզ մեր վշտերի եւ թշւառութեանց օրրան դարձած Հայրենիքի մէջ,

Որի վերածնութեան յար ակնդէտ եւ Հայութեան Յարութեան ջերմ հաւատով օրհնում ենք մեծարաց զաւակդ մեր հոգեւոր

ԳէՈՐԳ Ե. ԿԱԹՈՒԻՂԻԿՈՍ

Աղօթարար

Ամն. Հայոց

21 Մարտի (3 Ապրիլի), 1919

Ա. էջմիածին

Մեր Կաթողիկոսին գրեցի դեռ շատ դիրեք, որոնց օրինակը չունիմ, եւ անարժանաբար խորհուրդ իսկ տալ համարձակեցայ, որպէս զի Բարիզ գումարւած Համագումարի «Երկութիւնը» Մի ընելու բարեհաճութիւնը ունենար, քանի որ Ահարոնեան հայ կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչն էր, ինչպէս այս գաղափարը ունեցած էր նաև Հայ - Կաթոլիկ պատրիարքական Տեղապահ Գերապայծառ Նազղեան Յովհաննէս Արքեպիսկոպոսը, որ Թերզեան Պատրիարքին հետ Բարիզ գտնւել յետոյ, երբ վերադարձաւ կ. Պոլիս, գացած էի իրեն այցելութեան, Համագումարի դործունէութեան լուրերը առնելու, լուրեր՝ որոնք, դժբախտաբար, գոհացուցիչ չէին . . . :

Թողունք սակայն այս հարցը, ու գաւնանք մեր կ. Պոլսոյ գործերուն :

Բարիկ

